

կոյ մարգարիոը խողերուն դիմոցը  
նետել ըսել չէ:

Շերմահի փիզը, (զօր պէտք է մօխ-  
րադցի խմանամք, վասն զի բուն ձեր-  
մահ գունով փիզ չգտնուիր բնու), համարակ փիզերուն պէս համբերող  
հրու, բաղցը, զուարթ ու աշխայժ  
չէ: Վնիկ բարձր է, գլուխը չափա-  
ցանց մեծ, աշքերը մմժին ու գիճին,  
նայեցուածքը տիրուր ու կասազի...: թուլամօրթ, ծոյլու հիւանդառ կ'ե-  
րեւէր, բայց շարժմաւելքներէն կը  
ցուցընէր որ քամը մօսեցազին վերոց  
յարձակիլ կ'ուզէ. վասն որց մեծ  
զգուշութիւն պէտք է մօտ երթազին,  
և գրեթէ գողալով պիտի մերձենաց.  
ամենեւին չլսառհուիր իրեն. իւր  
մէկ մակուտը և պահապաններէն շո-  
տերը սորոնած է: Պաւատականք  
այսպիսի մէկ անբան անասնաց, այն  
ալ միշտ հիւանդ ըլլուլու պայմանաւ՝  
պաշտելին ուրիշ պատճառ մի շու-  
նի. բայց եթէ Պաւատայի մէկ յայտ-  
նութիւնը կը համարին զայն, և իւր  
գերադցն զօրութեանը հաղորդած  
ու գրեթէ տօտուածացուցոծ: Վայ-  
պէս աշխարհիս բոլոր կողմերը ուր  
որ քրիստոնէութեան կրօնին լոյսը չէ  
տարածուած, տդիտութիւնը, աւել-  
լորդապաշտութիւնը ու կրօնամարու-  
թիւնը տիրապետական իշխանութեց  
մեծապէս օգնած են, և ասոնք ձայն  
չեն հանած կռատպաշտութեանց ծա-  
ւալելուն, որոնք զմարդիկ կը կընէն իւ-  
րենց գմօսիստիսլ խուարին մէջ ինչ  
պէս մէկ անսոսուն մի...: Վուա-  
ւորէ ու կրթէ զմօզովուրդը, կը տես-  
նես որ իւր կցը զկուրացն սիրած ա-  
ւելլորդապաշտութիւնները, հեթա-  
նոսական պաշտոմունքները, բոլորն  
ալ մէկդի կը թողու...: :

պաշտելի ճշմարտութիւնը՝ անբան  
անասնաց ընծայէ, որոնք մարդոյս ծա-  
ռայելու համար ստեղծուած են:  
Յաւական չեն այնքան մոլութիւննե-  
րը որ կը պաշտուին, բաւական չեն  
իւրաքանչիւր մարդոյ իւր անձը, իւր  
կարծիքները իւր սիրած որ և է մէկ  
առարկայն ուրիշներուն ալ պաշտել  
տալը, բաւական չէ վերջապէս ու-  
կեղէն Եզք, զօր բոլոր աշխարհ կը  
պաշտէ:

### ՅԱՌԱՋԱԴԱՒԹՈՒԹԻՒՆ

Վերկայ իննեւտասներորդ գարը  
Յաւաջադիմութեան դար է, ոչ ոք  
կ'ուրանաց զայս: Բայց երբ հարցը-  
նելու բլլունք, թէ ինչ է յաւաջադիւ-  
մութիւնը, իւրաքանչիւր անհատիւր  
անձնական շահոււն ու նպատակին նը-  
կամամբ կ'երալ կ'երալ պիտի սահմա-  
նէ: Վրհեստագէտի մի համար յա-  
ռաջադիմութիւն կը համարի մէքե-  
նական և գործական գիտութեան մի  
նորանոր գիւտերով կատարելագոր-  
ծուիլը: Խուսանկարչի աչքին յառա-  
ջադիմութիւն է անշուշտ, եթէ լու-  
սոյ ազգեցութեան մէջ գտնուի այն  
զօրութիւնը, որով իւրաքանչիւր ա-  
ռարկայ իւր յասուկ գոյներալը ար-  
պաւորուի ապակին վերայ: Յառա-  
ջադիմութիւն է թատերական խա-  
զուց նկատմամբ, եթէ գերասան մի  
կամ գերասան հի մի իւր գերը ճիշդ  
բնական ձեւերով ներկայացնէ եւ  
հանգիստուորաց ուշն ու միոքը կա-  
խարդելով անօնց ծափահարութեանց  
պիերուն ու ֆուօրաներուն արժանա-  
ւոր ըլլոյ: Յառաջադիմութիւն է  
լրագրապետաց՝ աղատախօս գրչաւ-  
տապարէլ մանելն, ու խոհական դա-  
տողութեան և ճշմարիտ ազգասիրու-

թեան դաշտը, կռուց ու պատերազմի դաշտ դարձընել։ Յառաջադիմութիւն է սմանց անտարբեր մարդոց եկեղեցի շյաճախելը, բայց եթէ միանգամ կամ երկիցս ի տարւոջ. վասն զի եկեղեցի շատ երթալ ու աղօթելը ռամիկ մարդոց ու աղքատաց գործ է, իսկ հարուստ անձանց ու մանաւանդ պՃնասէր երիտասարդաց յաճախատեղին սկսք է ըլլոյ թատերները, զրոսավայրերը, խաղատունները ու պատուհանները։ Այս է դարուս երիտասարդաց յառաջադիմութիւնը։ Իսկ եթէ Օմիւոցոց մէկ մասին, այսինքն երիտասարդութեան հարցընելու ըլլոմք, ուրիշ կերպ պիտի սահմանէ յառաջադիմութիւնը, այսինքն՝ Յառաջադիմութիւնը է ազգային լեզուն դպրոցներէն քիչ քիչ սինել վերընել գրաբառին ուսմունքը խափանել և անոր տեղ գաղղականը դպրոցական մայր լեզու ընել. ազգային պատմութիւնը իր աւելորդ դուրս ձգել և անոր տեղ միայն տիրող իշխանութեան պատմութեան դասախոսութիւն սահմանել։ Կրօնական գիտութիւնը թերեւս իր վեասակար մանկական նորածին գաղափարներուն և անսնց բարյականութեանը, իսպառ ջնջել ու վերընել և անոր տեղ . . . . ։ Վասն զի թէ սոյն գիտութիւնը եւթէ հայերէն գրաբառ լեզուին ուսմունքը եկեղեցականաց ու վարդապետաց վերապահեալ են. որպէս թէ քրիստոնէութիւնը աշխարհականաց համար չէ. որպէս թէ կրօնքը մասնաւոր գիտութիւն մի է՝ անպէտ աշխարհիկ մարդոց։ Յառաջադիմութեան այս սահմանը ընդունած են Օմիւոնց ազգայինք առանց բացառութեան։ Ինձ հաւատալ գժուարին է։ Ո՞հ, բուն իսկ Ճմարտու

թիւնը այնքան բարիք ընէր աշխարհիս, որքան որ վեասք կը հասցընեն Ճմարտութեն երեւոյթները<sup>(1)</sup>։ Դը ուարին է արդարեւ ու ցաւալի ձը մարփա հայու մի օրտին, երբ աստուածապաշտութեան եւ բարոյականութեան վառարան ու կեդրան համարուած տեղ մի յանկարծ այս օրինակ փոփոխութեան ենթակայ ըլլոյ։ Դժուարին է ազգասէր սրտից, երբ Ո՞եսրովպեան վարժարան կանչուելու տեղ, Ո՞րդէռեան, Ճիւլ ՈՒմօնեան և թերեւս Ո՞րնանեան վարժատուն կոչուի, Հայկական հոգւոյն՝ գայ Փարիզեան ոգի մի յաջորդէ։ Եթէ անմահ յիշատակաց արժանի սրբոյն Ո՞եսրովպայ աստուածախօս լեզուն չափանի մշակուի ու սորվեցուի դպրոցին մէջ, ՚ի զնոր է կրել անոր անունը, թշնամութիւն է ու նախատինք անոր՝ իւր պատպանութեան<sup>(2)</sup> նուիրել հայոց մատաղերամ անմեղ զաւակունքը։ Այս է ուրեմն նոր դարուս յառաջադիմութիւնը, այսինքն ուրացութիւն լեզուի, ուրացութիւն ազգային ոգւոյ, ուրացութիւն կրօնի, ուրացութիւն և . . . . ։ Իսկ թէ որ ուրիշ լեզուագէտ երիտասարդաց ոլ անգամ մի հարցընելու ըլլոմք, թէ ի՞նչ է յառաջադիմութիւնը. այն ալ չըթունքը ժողվելով ու աչքերը ուժով մի թարթելավ, և շինծու փիլիսօփայի կերպարնք մի վրան բերելով, պիտի արտորաց պատասխանելու. «Եթէ մեր ազգը կ'ուզէ յառաջադիմել ու Փարիզեան ոգի ունենալ, քանի որ հիմակու հիմայ գեռ ինքը չունի իւր մէջը աստուածեան հեղինակներ ու մատենագիրներ, պէտք է որ գոնէ

(1) La vérité ne fait pas autant de bien dans le monde, que ses apparences y font de mal.

(2) Patronage.

Գաղղեց աստուածեան և նիւթապաշտ փիլսովայից գիրքերը հայերէն լեզուի թարգմանուին կամ առանձին տպուելով և կամ աւելի աղէկ կ'ըլլայ հանդիսի մի միջոցաւ, որով հանդէսի տէրն ալ կը շահուի, և յառաջադիմութիւնը կրկնապատիկ եղած կ'ըլլայ” : Ուրեմն ես ալ կը փութամ իւրեան աչքը լուսելով իմաց տալ, թէ ահաւասիկ Ուլնանին խոստացեալ միւս հատոր գիրքը, այսինքն Գօրծք առաքելցի պատմութիւնը տպուեցաւ ու հրապարակը դրուած է, և կարելի է մինչեւ ցայսօր Տաճկաստան ալ հասաւ :

Յառաջադիմութեան նշան է ըստ ոմանց և ուամկութիւնը<sup>(1)</sup>, երբ որդին իւր հօրը, ծառան իւր տիրոջը, գործաւորը իւր գործատիրոջ, աշակերտը իւր վարժապետին, աղախինը իւր տիրինոջ, ստորագրեալը իւր վերնագունին, իշխեցեալը իւր իշխողին հետ հաւասար ընթանալկուզէ, հաւասար իրաւունք ունենալ և հաւասար պատիւ : Կ'ուզէք սիրելի ընթերցողք անդամ մի ալ մեր գաղթեալ Հայաստանի կանանց տուած սահմանը մաիկ ընել . “Յառաջադիմութիւնը, կը գոչէ նա, զարդասէր ու պՃնազգեստ կինն է . ինչու որ օդոյն բարեխառնութեան աստիճանը ցուցընողը ջերմաչափն է, նոյն պէս դարուս յառաջադիմութե քայլացափը կնկան դաշնէն է” : Զէինք կրնար այս սահմանին արժէքը արդարապէս քննել, առանց դպչելու դիւրազգած սրտերու ու անոնց փափուկ թելերուն անախորժ ձայն մի պատճառելու : Այսպէս ուրեմն որ աստիճանի սեռի եւ հասակի մարդոց հարցընելու ըլլամբ յառաջադիմու-

թիւնը, իւր քմացը համեմատ պիտի սահմանէ զայն, որոնց և ոչ մէկին մէջ ճշմարտութիւն կայ : Ուստի մէնք հսու անոր ճշմարիտ սահմանը տամբ, ինչու որ անցեալ օր բարեպաշտ ու ողջամիտ եկեղեցականին մէկը կը սահմանէր . “Ճշմարիտ յառաջադիմութիւնն է բարուց աղնուականութիւնն և յաւիտենական օրէնքներուն յարդն ու պատիւը : Յառաջադիմուլ մարդ այն քրիստոնեայն է, որ նիւթականութենէ վեր բարձրանալով, և իւր պարտաւորութիւնները կատարելով արժանի կ'ըլլայ վարձուց զոր Աստուած պատրաստած է իւր յաւիտենական փառացը մէջո : Այս յառաջադիմութիւնը պէտք է դաւանին բոլոր անոնք՝ որոնք կը պարծին յանունն Քրիստոսի, և որոնք որ կը դասեն զիրենք ի կարգս հարազատ որդւոց սուրբ Առևաւորչի ճշմարիտ յառաջադիմուլին, որբոյն Ասհակայ և երանելոյն Վեսրովլայ, որոնք բացին մէր առջեւը ճշմարիտ յառաջադիմութեան ասպարէզ, աղդային լեզուին բարդութիւնը, որոնք դիւրացուցին մեզ յաւիտենականութեան ճանապարհին ընթացքը, ի ձեռն փրկարար արդեանց չարչարանաց տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որ ըստ Այս եմ ճանապարհ և ճշմարտութիւն :

## Ա.Օ.Գ.Ե.Յ.Ի.

Ապրիլամսոյ 23 ին գիշերը ընդհանուր ժողով գումարուեցաւ ի Պատրիարքարանի, ուր գաղտնի քուէարկութեամբ՝ Որբազան Պատրիարք Աօր փոխանորդ ընտրուեցաւ բացարձակ առաւելութիւն ստանալով Գերա-

(1) Démocratie,